

ԺԱՆ ՏԻԷՅԱՅԱՌՈՒԱ. ՏԻԿՆՈԶ

## ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ Ի ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Գ. Տիէօլաֆուա՝ քաղաքական ճարտարապետն, քանի մը տարի Տաճկաց արուեստները հետաքննելէ յետոյ, զիտութեանց և գեղարուեստից պաշտօնարանէն յանձնարարութիւն բնդունեցաւ. 'ի Պարսկաստան ուսումնական ուղենորութիւն մը կատարելու, և հոն մեր թուականին երրորդ գարէն սկսեալ մինչև եօթներորդ գար՝ 'ի Սասանիանց կառուցեալ շնկերը, և յախճապակը գունազարդելու ծադումն հետազօտելու համար:

Հասարակաց շինուածոց հոգաբարձութիւնն հրաման տուաւ. Գ. Տիէօլաֆուայ՝ թողլու հարաւային քրանկաց երկաթուղթոյն շինութեան ծառայութիւնն, իրեն յանձնելով իրանի մէջ գտնուած հին ու նոր արուեստով շնչեք բրու հրատարակելու:

Տիէօլաֆուա տփինն, որ արգէն իր էրկան նախընթաց ուղենորութեանց մէջ՝ 'ի Սպանիա, 'ի Մարդք, 'ի Վերին Եղիպտոս՝ հետն գնացած էր միշտ, այս անդամ ևս ընկերացաւ իրեն:

Տեղացի քանի մը ծառաներով՝ առանձին կը կտրեն զՊարսկաստան և ըզդագիտարամատոց ֆարսիստան, զԲաղդէաստան, և յետոյ նաև զՇօչն զ լիսովին։ Այս երկիրս՝ յորում չէին կրցած ցարդ միջամտուխ լինել ֆրանկական ամենայն նախընթաց ուսումնական ուղենորութիւնք, թերակաստար զններ էր Լօֆդիւս, պարսկային և օսմաննեան սահմանաց որոշողութեան ժամանակ։

Տան և չորս ամիս տեեց ուղենորութիւնն. այս միջնցիս ճանապարհորդքն հարիւր քառասուն հանգուցով՝ հինգ հազար ութ հարիւր քսան և ինն մղոն տեղ կտրեր են ձիով։

Ճանապարհորդութեան ամբողջ ժամանակ Տիէօլաֆուա տփինն ուղենորու-

թեանց օրագրին նիւթ հայթհայթելու և լուսանկարըն հանելու պիտի պարապէք։ Եւ ահա այս ստորագրութեանց հատընտիրքն են՝ զորս հրատարակելու ձեռք կը զարնենք այսօր։

### Ա

Երեւան. — Մուտք 'ի կրտպայն. — Գիւղացոց խումբն. — Հայ մանուկն. — Երեւանու հին մզկիրե. — կովկասեան ձաշուագրութիւնն. — Մարտարաց պատրակըն. — Արարատաց տևիրն. — Երեւանու շրջակայից մշակութիւնն և զիւղը. — Նախիշեան. — Մասշիտ-առևմա. — Արագա Քումզպազ։

29 Մարտ 1881. — Զուարթատեսիլ քաղաք մէկ Երեւան, իր պատրշ-զամեսլ պարտիզազարդ աներով։ Մալկած են պտղատու ծագքն և քանի մը կէս եւրոպական տանց՝ բռով սպիտակացած որմոննեն՝ զուարթ երեւոյթ մը կու տան մոխարագոյն զաստակերտաց շեղակուտին մէջ, որոց կը տիրեն լիդի մղիթաց գմբէթքն։ Ելմէ շինէր Ռուսեկենցիցն կապարեայ կանաչագոյն կամարայարին՝ դիւրին էր ինքինքնիս 'ի Պարսկաստան հասած կարծել։

Կառքերնիս թղթատար ձիոց արշաւակի ընթացիւք կը կտրէ զքաղաքն, և յաղթական մուտք մը կ'ընենք 'ի կասդայն (պանդոկ), ունելով հետերնիս քնակեաց խուռան բազմութիւն մը, որ կառքին ետեն վազելով՝ օտարականաց վար իննելուն հանդիսատես կ'աւզեն լինել։

Տղայքն ու ծերք, որ այս հետապրբեր բազմութիւնը կը կազմեն, հաւասարագէս առեղել են, Ռմանք Փոքր-Ռուսաց տափարակ գլխարկն և կոնկէն երկայնազգեաստն ունին, զոր լեհացի

կը կաւեն յիւրապա . այլք՝ ովսարի մոր .  
թէ դլանաձե փախալի անցուցեր են ,  
և աեղացի հին բնակչաց մուշտակաց  
մէջ փաթթուած են : Ամենուն տժգյն  
գեղին մազերն տափակ և երկայն պատ-  
րոյշի նման կպած են : Զգայի կերպով  
ճնշուած երեսին ոչիմացականութիւն ,  
ոչ աշխոյժ կ'արտոյայտեն , և չկայ բան  
մը իրենց շարժմանց մէջ որ երեսաց  
արտայայտածը սուտ հանէ :

Գաւթին մէկ անկինն՝ պատանի մը  
կը նշմարեմ , որոյ խելացի կերպարանքն  
չըրս կողմերնիս առնող ծանրակաց գէմ  
քերէն բալորովին կը տարրերի : Իւր կա-  
նոնաւոր գծագրութիւնն Յունաստանի  
գեղատիպ կերպարանքը կը յիշեցընէ .  
Իւր սեւա և գանդրագեղ մազերն վա-  
յելապէս կը բոլորեն պայծառ երես  
մը , զոր երկու գեղեցիկ չարաճի աշ-  
կունքն կը զուարթացընեն . Հնացեալ  
կարմրագոյն ֆէս մը՝ որ կիսով չափ  
մազերուն օրդից մէջ ծածկուած է ,  
հողապանգուած որմոց գունին վրայ կը  
նշմորուի , և իսկ և իսկ ուշագրութիւնս  
կը զրաւէ : Տրապիզոննեցի Հայ մ'է , զոր  
պարսիկ վաճառականաց կարաւան մը  
սաս բերած ծգած է :

Ցղան զմեղ տեսնելուն պէս՝ կառքին  
զիմաց կը վազէ , մեր աղին վար կ'առ-  
նու և կ'առաջնորդէ մեղ 'ի դուռնն ,  
ուր լունեալ են ուս զինուորականաց  
ոպայտկյու մը , որոնք մարզէն դար-  
ձած իրենց պանդոկն եկեր էին աղ-  
պային զագուազիին համար :

Պանդոկին յարգարանքն յիրաւի լս-  
ւագոյն է քան զթղթատարական կայա-  
րանս , սակայն մեծ բարւոքման կարօտ  
է : Անհրաժեշտ սամսկարն և սեղան  
մը , որոյ վրայ առհասարակ ամենայն  
ուղերաց համար սպունգը և սանտրեր  
դրուած են , գլխաւոր կահ կարասիքն  
են սկնելին . որց պատուհանքն պտու-  
տակ զամով ամրափակեալք , և փաքրա .  
դոյն յօդուածոյ աեղուանքն անգամ  
թղթավ գոցուած են : Իսկ անկողինն  
փոկերու վրայ դրուած բազմոցէ և  
ծածկցէ մը կը կազմուի . սաւան ամե-  
նեւին չի գտնուիր , և թերես աւելրոդ

ալ լինի , վասն զի Ռուակ՝ գէթ 'ի կով-  
կաս՝ հազուստնին չեն հաներ ննջելու  
համար :

Այիտոս կը ճնշուի երբ սենեսեկն կը  
մանեմ , ուր օդն ոչ երբեք կը փոխուի .  
բայց ինչ օգուտ ինքդինքս փափուկ  
ցուցընելէ :

Նախ և առաջ նախաճաշիկն պէտք է  
հոգալ , և առ այս՝ նշանացի յայտա-  
րար և եռանդուն ճառ մը կը խօսիմ ,  
զոր իրօք ալ կը գործադրէի այսպիսի  
գէպքի մէջ եթէ ռուսերէնն դիտնայի .  
Քանի մ'անգամ մատերօն բացեալ բե-  
րանցոս կը մերձեցընեմ , և միւս ձեռքսվով  
կուրծքս կը սեղմեմ , իմացընելու համար  
տկարացած սաամնքսի մը նեղութիւն :  
Այսպիսի անմուռնչ հարցուած մը , որ  
ի Սբիցպերկէ ցշաստարակած գիւրա-  
հասկնալի է , անպատասխանի կը մնայ  
այս տեղս : Իրաւցընէ խիստ զժուարին  
լեզու մ'է ռուսերէնն :

Բարեբազդաբար մանուկ հայազգուոյն  
միտքը կարծես լցոս մը կը ծագի . կար-  
ծելով որ մեզի հետ տասն օր անցընող  
կառավարն լեզունիս հասկընայ՝ կ'եր-  
ժայ և իսկոյն առ իս կը բերէ զնա :

Հաւատարիմ Մոսկովս՝ որ 'ի Տփդիս  
իտալերէն գիւտացի անունն ունի , իւր  
ուսեալ ուսմունքներէն միայն միմսուու-  
թեան տրուեստն պահած է . կ'առնու-  
ժամացոյցս և մատն երկոտասան ժա-  
մուն վրայ գնելով՝ սպորական կերպով  
կը մունայ ծամելիքն իրարու զարնե-  
լով , յետոյ ասեղն շրջանակին քասորդն  
պարտցընելով որախ զըւարիթ սեղա-  
նի կը նստի : Այս ամենայն ըսել կ'ու-  
զէ , եթէ չեմ սխալիր , որ առ ժամս  
բան չի գտնուիր 'ի կասդայն , բայց թէ  
ժամմ երեքին կուկուլոսի քով պիտի  
ճաշենք :

Յայնժամ զտրմանալով կերակուր  
հայժէ այլթող աեղուոյ և պանդոկին վը-  
րայ հաւատարապէս , բայց ստամբոս  
տանօրեայ ծոմապահութենէ կամ առ-  
գի ծխեալ ապուխտէն խոնջեալ , զուրս  
կ'ելնենք , յուսալով գտնել Աստամպօիի  
պազարաց նման՝ սպիրոց առձեռնպա-  
րաստ բացօթեայ խոհանոցներ :

Երեւանու վաճառատեղիքն աղմկալից ու բազմամարդ են այսօր, Պարսից Նավուող կամ տարեմուտն է՝ Փողոցն հազմող նեղ կամ լայն անցքի մը երկու կողմն շարուած խանութքն պէս պէս ընչիւք հոծ խոնեալ են. վաճառողքն իրենց կրընկաց վրայն սոսած՝ յաճախորդաց հեա կը խօսին, կամ մելամաղձիկ՝ սաթէ համարչին հատիները մատերնուն մէջ կը գարձնեն, և այս աւելի վաճառականական հաշիւը քան թէ աղօթից թիւը համրելու համար։ Երջող վաճառականքն խլացուցիչ աղականերով փողոցէ փողոց կ'անցնին. ժողովուրդն կը շրջըշի, կը մէջ, կը հայհոյէ և կը խուսափի՝ ուզուուց, ջորեաց, իշոց կարաւանաց մէջն, որք այս խառնակութեան մէջ զմարդն սոտից տակ չկոխկատելու չափ խելք ունին։

Սակայն ժաղովուրդն այնչափ բազմամիսն չէ՝ որ արգելու զմեղ չնշմարելու խանութ մը, որոյ տեսքն յանկուցիչ է. հոն լուշէ զլանաձև քէպապէն կը խորովուի, որոյ յարդն կոստանդնուպոլսոց վաճառատեղեաց մէջ ծանօթէ եր մեզի։

Սեղանատախտակին վրայ դրուած է ոչխարի մանրած մսով ին մեծ կախտայ մը, անոր քովն հրաշէկ կայծականց վառարան մը պատրաստ կը սպասէ խորովիքն եփելու։ Փորձութեանն ինչպէս գիմանանք՝ կ'անցնինք աշպապին (խոհակեր) ետևն, որ փայտեայ նստարանի մը վրայ կը հրամէ մեղ նստելու, և քէպապն խորովիլուն ներկայ կը լինինք։ Խոհակերն կ'առնու ափ մը մանրածոյ և երկնցընելավ՝ երկիթէ լայն շամփուրին վրայ կ'անցնէ, յետոյ ձեռքը ջրին մէջ թրնելով մեղմով կը պտըրոցնէ մախն վրայ. ատեն մը կու գայ՝ յորում կարծես կը նշմարեմ որ արուեստաւորն քիչ մալ իր լեզուին ծայրը կը ծառայեցընէ՝ քանի մը ապըստամի կտորուանք տեղերնին. հաստատելու համար, բայց հետամուտ չեմ լինիր այսպիսի անշահ խնդրոյ մը խորն թափանցելու։ Ինչ ալ լինի՝ խոհարարութեան այս գործունէութիւնս մեաս

չի բերեր բնաւ. խորովածին կտատրելութեան, որ քանի մը վայրիկենէ յետոյ գիմացնիս կը գրուի, բարակ հացի մէջ պատած, կը փութանիք լափելու, և այս պարտքերնիս կատարած՝ կ'ելնենք քաղաքին սառաջին այցելու թիւննիս կատարելու։

Նախ վաղեմի և մասամբ մ'աւերեալ մզկիթ մը կը տանին զմեղ. գմբէթն՝ որ արտաքսապէս բաւական անշքացած է՝ կապատոյն ապակախտառն կղմին տըրներով պատած է. իսկ չէնքին որ մունքն քառակուսի յախճապակով ծածկուած են, որոց վրայ նկարիչն ծաղիկներ և թուուներ նկարած է. քուոց մեծ մասն անձրեէն կամ թացութենէ ինկած՝ զետինը ցրուած են, ունելով վրանին կապոյտ ենթակայով զեղնագոյն գրութիւններ. Գլխաւոր ճակատին ուղղահայեց երկու կողմէն կամարներ կը բացուին, և գաւթի մը չորս կողմը կը պատեն, որուն մինավայրն լուացման աւագունի մ'աւերակըն կը տեսնուին ցարդ. Այս կամարայարկեմ՝ որոց վրայ կը բացուին արտաքին փոքր կամարացն հաւասար թուով սենեկաց զրունք, կը կազմեն սէտրէսէին սրահն, որը աղղայոց զուրան կարգալ և ուսանողաց տաճկակոն օրինաց սկզբունքն կ'ուսուցանեն։ Կրօնական ամենայն չէնք առանձնականաց ծախիւք շինուած են, և հիմնադրաց առատաձեռնութիւնն այնչափ կը լինի երբեմն, որ ոչ միայն գպրոցներ կը միացընեն այս շինուածոց հետ, այլ նաև բազանիք մը և կարաւանատուն մը՝ ուղեւրաց համար. Մզկիթն զանազան նորոգութիւն կրած է. յախճապատկըն հեռաւոր ժամանակի չի հասնիր, ընդ հակառակն՝ գմբէթն եօժնեատաս ներորդ զարու չէնք մը կ'երեի. Ներքին կողմն մեծ խնամքով զարդարուած է պարուրածև ապականիթ աղիւսի և կղմինարի զեղեցիկ միւսինով մը։

Մզկիթին մօտ ուռու եկեղեցւոյն ժամացոյն երեք կը զարնէ. անշուշտ ճայի ժամանակ է ՚ի կասդայն, կը փութանիք տուն գառնալու. Վերջապէս սեղանի կը նստինք. Մեր իւրաքանչիւրին գի-

մաց կը բերեն ազյանի մեծ սկսւառակ մը, որպէս մէջ ժողոված են իրարու բոլորին տարբեր տարբերք: Վախճանալով ձեռք կ'երինցընեմ խմորուած կազմակէ՝ ոչխարի մնի և թթուած կամի ի զանգուածին: Քիմքու կը զգայ իսկոյն սյուխառնըրդոյս նորութիւնը, բայց առ սաւ կաւ սակաւ կը վարժի: և սակայն շիցն՝ խոստավանելու է՝ կովկասու Ռուսաց լաւագոյն կերակուրն է, Յետոյ կու գոյ շամչով բրինձն, Պարսից ազդային կերակուրն, և սեղանն կը վերջանայ շաքարով և սալորի քաղցրաւենեաւ եւ փած խոզենու ոյ թաթերով:

Գինին աղէկ շինուած է, իր ոսկետեսակ գոյնն, և ալիսրժելի անուշահոտութիւնն Սպանիոյ հարաւային թիմին գինիները կը յիշեցընեն: համն առնելէն վերջն՝ ախորժ կու գայ մեծ ապէս շնորհակալ լինելու նոյ նահապետին, որ տնկած է, կ'ըսեն, այդեսուանեաց առաջին որթատունկին Երեւանու շրջակայից մէջ: Այսօր ևս խաղողն այն ընդարձակածաւալ դաշտավայրէն յառաջ կու գայ, որ քաջափի գռներէն մինչև Արարատայ սսսրուն կը տարածուի:

30 Մարտ. — Օրն արդէն լուսացած էր երբ Ստրոտարաց ապարանիքը հասանք: Այս շէնքս որ մզկիթին պէս՝ քաղորին շորս կողմն ատենով բարձրացած և ամրացած ընդարձակ պարըստին ներքին կողմն շինուած է, գաւառիս կուսակալաց՝ Պարսից զօրավարաց բնակարանն էր:

Ներքին գահին լուսաւորող մեծ լուսանցներէն՝ աշքն սպանչելի տեսարան մը կը վայելէ: Ժայռի մը վրայ շինուած է պալատն, որոյ ստորև ծամածուալ պտոյսներով հետեղանմանդեսուակ մը կ'ընթանայ, և որոյ թումբքն գեղեցիկ քարէ կոսմիջով միտցած են, ուր անդադար կու գան կը խոնին Պարսկաստան գնացող կամ Ռուսաստան գարձող կարաւանին:

Գետէն անդին ջրարրի, ծառապարգ, դաշտագեղ հովիտ մը կը տարածուի, և 'ի խոր հորիզոնին մեծն Արարատ վաեմարար իր յաւիտենից ձինազարդ

զլուխն 'ի վեր կը պարզէ:

Լերան զագախն՝ որ յերկու անհաւասար և իրարմէ լեռնադաշտակով անշատուած սարերէ կազմուած է, տեսարանիս բարձրագոյն կէտը կը կազմէ: Նոյայ տապանն ըստ աւանդութեանն աջակողմեան սարին վրայ հանդշած է ջրհեղեղէն ետքն:

Յիրաւի շատ աշխատեցուցիչ պիտի մինի Ծրարատայ սեպացեալ կողից վըրայ դիմագրաւելին, սակայն Ծլպեան կացրդին անդամքն, եթէ ասոր վրայ ելնելու փորձն փորձէին, ապահովապէս իրենց նեղութեանց վարձը կը ստանային. գտնելով ժայռից խոռոչներու մէջ Սպարդ Գրոց տապանին ողնափայտն, դոր Սեանայ լին բարիսիրա վանաց աբեղովն հաւատալով կը ցուցընեն զիտակի մը ծայրովն:

Ց Մարտ: — Երեւանու մէջ անցուցած երկու աւորց լի հանգստեամբ, կ'որոշենք մեր զժբազդ կեանիքն նորէն սկսիլ, այս ինքն է պնդակառքն՝ որ Տիգիտու մէջ դրած դաշնաց պայմանացն համեմու, պիտի տանի զմեզ 'ի ջուղս գիւղ՝ Ռուսաց և Պարսից սահմանաց վրայ:

Երեւանէն եօթն կամ ութ մզոն հեռու՝ կառավարնիս կրցաւ նորէն իր կառքն խորին տղմի մէջ ձգել Սակայն որսիչետե արին գեղեցիկ է և ալ ձիւն շանինք ոտքերնուս տակը, իմաստասիրութիւննիս քան զպարտագոյս 'ի վեր կ'անցնի, և հողակոչսի մը վրայ նստած՝ համբերութեամբ երկու երկար ժամեր կը սպասենք, որ Ալլահն ձիոց և երկու զոյդ կովուց կարեսը ուժ և կամք տայ՝ կառքը ինկած աղտեղութենէն դուրս հանելու:

Երեւանու չորս կողմն հարուստ և աղէկ մշակուած է երկիրն. ուսոգիւալ այգեստանից, ցորենի, բրնձի և կտաւասի արտորէից մէջ կը ճանապարհորդենք: Գիւղքն՝ որ իրարու շատոմերձաւոր են՝ կազմամախեզք, ուռենեք և պլոշատու ծաղկած ծառովք լի են:

Պարունն զամննայն ինչ կը կենդանացընէ 'ի գաշտորայս: Գիւղացիք արե-

գակնային գեղեցիկ օրուան մ'օգուտը քաղել ուզելով՝ հողերսւն փերջին ձեւերը կու տան. կանայք միօրինակ կարծ շապիկ մը և բամբակեայ գեղեցիկ կարմրադյն տարատ հադած, առողմանող ածովը կը նորոգեն, քաղցան կ'ընեն կամ կ'երկրորդեն արգէն բուսնիլ պկը սող արմտիքն, և կը բանան ձմեռ ժամանակ թաղուած այգեստանքը:

4 Ապրիլ. — Ցեսարանն կը փոխուի բոլորովին, կը դադարի կանչչութիւնն, և ուղին կը սկսի նեղութեամիր բարձրանալ քարուտ ձորի մը մէջէն պատառած կիրճ մը անենլով. անտանելի են ուղոյն վրայ ցցուած ժայռից ցնցմէնքն: Ժամն երերին հանգուցի մը կը համնինք. քառաձի լուծը կը փռ խանակեն տասւերկու կաշմրուռն անաստունք և վեց կառավարք: Պատճառն կը հարցընեմ, առաջնորդն կ'իմացընէ ինձ որ գետէ մը պիտի անցնինք. Նաւուղղութեան արուեստն ամենեին անծանօթ չէ տեղույս, բայց միշտ կառաց կամ ձիոց վրայ առադաստ կը պարզեն:

Կամուրջք խիստ ցանցառ են, որով ուղենորդ հունէն անցնելու վարժութիւն կը ստանան:

Եքեղ լուծն հողմոյ արագութեամիր կը վարէ կառքերնիս, ամէն կողմէն քարերու և ցցուած ժայռից վրայ սոստոս տեղով, և կը բերէ զմեզ բոլորովին ընդարմացած՝ հալած ձիւներով ուռնացած գետակի մ'եղերքն: կառավարքն կանգուն իրենց ասպանդակին վրայ՝ ուժգնակի թեերն թօթտիքերով կը մը տրակեն զերիվարսն, և աներկիւզ կը մըզեն զանոնք'ի չուրն. առաջնորդնին կատաղարար կը հայոյէ, ջուրն՝ սպիտուկ փրփրած՝ ամէն կողմէն 'ի վեր կը ցայտի, և կառքն կը մոնէ բարձրէց բարձրութեամիր. վերջապէս շատ մը աջ կողմէն ծռելով, ապա ձախ կողմն, նեղութեամիր ծանրաշարժ կառքն միու ափոնքն կը հասնի, և կը դիմէ 'ի հանգոյն, հունէն քանի մը վայրկեան հեռու:

Զիք և կառավարքն աղէկ շարժեցան. վերջինքս՝ պարձենալով՝ արգելքի մը յաղթած լինելուն, որ այսպիսի եղանա-

կի մէջ օրերով կրնայ խափանել զուղերոս, կ'ընդունին յընկերացն՝ սաոյգ արժանեացն պարտուպատշաճ և պարկեցաւ ուրախակցութիւն:

Մ'ենք ալ շատ բաղցաւոր գտնուեցանք լաւ կրակի մը հանգիպելու, որովհետեւ մարտ ամայ զետի բաղանիք մը զուարճութիւն չունի ամենեին:


Մ'ութ զիշեր է՛ երբ Նախինեւանի թղթատարական հանգոյցը կը հասնիք: Զիք կը լուծուին, աղին վարկ'առնուի, և կը աանին զմեզ փոքր ուցած սրահ մը, ուր այծու մորթոց մէջ պլուած եօթն կամ ութ ձիադարմանք ուազմանկողնոց վրայ կը ննջնին: հայրանին գլխաւորն կը հրամայէ իրենց ելինել և արիշ տեղ քաջուիլ. այլիւրաքանչիւր ոք կրցածին չափ խորդալու կը նայի, և չկայ մէկն որ այս անախորժ հրամանն լած երենոյ: Երկայն խարազան մը անցուած է մեր առաջնորդին մէջքը. մեղմն վանոր հանգոյցն կը լուծէ և ձեռքն գեռ չառած՝ նրնջողքն արդէն աջ ու ձախ կը վազեն, զէնք և կահ կ'առնուն և երազի պէս կ'անհետանան:

5 Ապրիլ. — Նախինեւան՝ Երեւանուպէս անցելոյն չքնազ յիշտատակ ունի:

Գլխաւոր հրապարակին վրայ չորիք տասաներորդ դարու մոզոլ ճարտարապետութեան գեղեցիկ օրինակ մը կը գտնուի: Աւշանկին մեծ աշտարակ մ'է, քսան և մէկ մէդր բարձրութեամիր, որ երբեմն այժմեան աւերակ Մասշտու — ձումոյի մասն էր. իւրաքանչիւր կողմն զարդարուած է կղմինարի և ապականիւթ կապտագոյն շերտից հիանայի միւսինով, որը և իւրարու մէջ անցած՝ զանազան ձեսեր կը ներկայացընեն՝ վերջին աստիճանի վայելութեամիր:

Այս չէնքիս գիմաց կը գտնուին երկու բարձր մինարէք, հանգերձ իրենց կողմնակի աղէկ յօրինուածով դրամբն լուսանցքին քիւքն քու փիլեզուվ լոյն արձանագրութիւն մ'ունին, որոյ ապականիւթ դրերն շինուածքին վարդագոյն ենթակային վրայ կը վայլին:

ት.  
በ  
አ  
ዲ  
ስ  
ታ  
ና  
ወ  
ጻ  
ና  
ኋ  
ይ  
ት



Դրան սեմին վրայ առաջին տնգում  
պարսկերէն լեզու խօսել կը լսեմ :  
Մինչև ցարդ տարակուսեր էի գիտցա-  
ծիս և Պերժէի բառարանին վրայ .  
ուստի մեծ ուրախութիւն կը զդամ  
հանդիպերով քանի մը բառերու՝ զորս  
զժուարութեամբ յիշողութեանս մէջ  
տոգորեր էի, և կարենալով այլոց պա-  
տասխաննել Տփղիսէն հետէ կամ' նշա-  
նացի և կամ' զ զագրելով բացատրեր եմ  
միտքս, բայց կը տեսնեմ որ այս ոճու  
օրէ օր ձանձրանալի կերպ մը կ'առնու :

Պարսիկս տէրն է աշտարակին : Լս-  
լով երկու օտարականաց գտնւաստ՝ ե-  
լեր է իր տնէն, որ մզկիթին անմիջա-  
պէս ծայրն շնուած է, զմեզ ողջունե-  
լու համար : Զարմացայ տեսնելով իր  
ուսուզորավարի նշանազդեսան, և հարցի  
թէ ինչո՞ւ իր աշխարհին տիրապետողաց  
զգեստն սկսեր է զդենու :

« Իմ նախնիքս, պատասխանեց նա,  
յորդւոց որդի այս գաւառիս կուսա-  
կալքն էին, ուր որ ազգատոհման անքառ  
երկիրներ ունէր. այսօր ուրիշ հայրենա-  
կան ստացուածք չունիմ, բայց եթէ այս  
աշտարակու՝ որ ձեր զարմանաց նիւթ է,  
հին մզկիթին մինարեն և ուսուզորավա-  
րի պատուանսոնն . . . . . »

Նախիթեան ծաղկեալ քազաք մ'էր  
անշուշո՞յ ի Միջին դարս, Պարսպէն  
գուրսայց կ'ենենք մեծ մզկիթի մը ,  
որոյ զմբէթն մասամբ կործանուած է.  
և անկէց քիչ հսուաւորութեամբ փորրե  
սիրուն չենքի մը, որ սրբայ կամ' Ցածկաց  
մեծ անձի մը շիրիմն է :

Աթապա Քումակազ գետնափոր կո-  
մարայարկի մը վրայ յեցած է. իր բրդա-  
ձե ծածքն կվիթնարհերով ծածկուած  
է, քիչքն և կողմնակն՝ Մասշտա ծումու-  
յի նման՝ քո ֆի արձանադրութիւններ  
ունին, բայց զարդն աւելի պարզ միա-  
զոյն կղմինարէ միւսիոն մ'է, չաղախոց  
ենթակայի վրայ հասաւատուած :

Ծածքին դագամին արագի բոյն մը  
կայ, ուր ամէն տարի, կ'ըսեն, այս զե-  
ղեցիկ թռչուններն հաւկիթ ածելու և

թիսելու կու գան : Ջագունքն չորս հինգ  
ամիս կ'ուզին ծնանելու և մեծնալու  
համար, և յետոյ հայրենի բոյնը կը թո-  
ղուն . իսկ ծնողքն, ծիծուանց պէս, ա-  
մէն տարի կը դառնան և նոյն շէնքին  
ծայրը հաւկիթ կ'ածեն և կը թիսեն :

Համար լայլակն (երկայնասրուն արա-  
գիլն) գիւղի բնակչաց շատ սիրելի է .  
իր ներկայութիւնն երջանկութիւն կը  
բերէ. անոր համար այս յարգելի թըռ-  
չուն տնական հաւուց պէս ընտանի է :  
Փողոցաց մէջ կը քայէ առանց նեղուե-  
լու 'ի մանկանց : Ազած ատեն քա-  
զաքէն գուրել կ'ենէ՛ օձ որսալու համար,  
և մանր ջարդելով այս սողունքս՝ զլուխն  
և պազ կ'ուտէ, և փափիկադոյն մա-  
սունքը ձագուց կը պտէէ, որոնց վրայ  
մեծ սէր և խնամք ունի, և կործարար  
կը պաշտպանէ պէտք եղած ատեն՝  
արծուեաց և անգղներու դէմ:

Երբ թնամին մօսնենայ, համար լայ-  
լակն իր երկայն սրունից վրայ կը կան-  
գնի, կատաղաբար թե ենեն կը շարժէ, և  
երկու կոտոցքն իրարու զտրնելով խառ-  
նակ ձայն մը կը հանէ, որով շատ ան-  
գամ յարձակովն կը փափչի :

Աթապա Քումակազին տէրն արտղին  
բարուց վրայ այս մեղեկութիւնքու ինձի  
տալէն վերջը՝ պարսկերէն լեզուով, կը  
հրամիրէ զիս իր տունն գալու և շոյ  
խմելու . սիրով յանձն կ'առնում, ուրա-  
խանալով այսպիսի լեզու մը լսելու, զոր  
ուսունելու ամենամեծ եռանդն ունիմ :

Երբոր մեկնելու կը լինիմ, հիւրս քա-  
նի մ'անգամ առաջարկութիւն մը կ'ը-  
նէ ինձի, զոր կործեմ սխոլ հասկը-  
նալ կարի ատօրինակ կ'երենայ ինձի :  
կ'ուզէ Աթապա Քումակազն ինձի տալ,  
և անոր զնալու ուսւական օճով գե-  
ղեցիկ տաւն մը շննել : Մեծապէս շնոր-  
հակուլ կը լինիմ իրեն, իմացընելով  
միանգամնյն որ երկար ուղեորութեան  
մը սկիզբն լինելովն՝ անխոհեմութիւն կը  
լինիր՝ իր Աթապա Քումակազի շէնքին  
պէս վիթխարի և ծանր աղիս մը հետո  
ընկցընել :

Կը շարունակուի :